

ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ

ԲԱՆՏԱՐԳԵԼ ՕՐԻՈՐԴ

Յանխայելոց գերանդւոյն հասկ ուռանայ գեռաբոյս .
Օ ամառն ողջոյն ուռ որթոյ անխէթ յոտից հընծանահար
Իմակ զի՞յգուն պարգեւս անոյշ .
Վ այելուչ որպէս ըզնա , նոյնպէս մատաղ ես ի հասակ ,
Դ դրժընդակ թէպէտ մատնեալ ի պահ ցաւոց վըշտագին՝
Ոչ կամիմ դեռ եւս մեռանել :

Խմող ստոյիկեանն ընթասցի անթաց աչօք մահուն ի գիրկս ,
Երտասուեմ ես եւ կամ յուսով . ի մըռայլ շունչ հիւսիսի
Լյոնարհեալ գլուխ՝ առնում ի վեր :
Եւուրք դառինք թէ գուցեն , ե՞ն ե՞ն եւ քաղցր արփենիք .
Եղուկ , եղեւ երբէք չածել մեղու քըմաց տաղտուկ .
Ոյր ի ծովուց չիցեն մըրրիկք :

Պատրանաց հրապոյրք առատ հանգչին սըրտիս յօթարան .
Ինդ վայր որմոց արգելանիս յիս ծանրաբեռն հեծանել .
Են ինձ յուսոյ թեւք ի թուանել :
Հորոգայթից մազապուր սոխակ անգութ որսողին՝
Օ ուարթագոյն , բարեբաստիկ ի վեր ի դաշտըս եթերին .
Երգ ի բերան ճախրէ սլանայ :

Եցէ ինձ անկ մեռանել : Վրուն հանգըստեան նընջեմ ես ,
Ենխուժապ կամ յարթմընի . եւ յարթնութեան եւ ի նիրհել
Ինձ անծանոթ տագնապք իշըդիք :
Բարեաւ գալուստդ՝ ի իշնդագին աչս ի տըւէ զիս ողջունէ .
Ենդ տեսիլ երեսացս յակոս խամրեալ ճակատուց
Կոտ իշնդութեան ծագէ նըշոյլս :

Ջրքնաղ ուղւոյս են դեռ ընդ իս ու նդ կատարածն հարուստ սահմանք .
Ուղւոյ եմ , բայց ըզկընձնիսն յաջ եւ յահեակ հովանաւորս
Հազիւ թողեալ եմ զառաջինս :
Ե խրախնան աւուրց կենացս այն ինչ բազմեալ կոշնական՝
Ռզվայրկեան մի սուղ եւեթ թացան շըրթանցըս թերթք կարմիր
Հոր ի ձեռինս զեղուն նըւագ :

Ե գարնային այն ինչ հասի . տեսոյն տենչամ ես հընձոց .
Եր ի տիալ արփենւոյն յեղանակէ յեղանակ այլ՝
Օ տարիս ի գլուխ ցանկամ հանել :
Շ ողջողենի զծըզոտիւս , զարդ եւ պարծանք բուրաստանին ,
Երաւօտուն յաչս իմ եւեթ ցոլացան ծայրք ճաճանչաւէտ .
Օ օրն իմ ի գլուխ ցանկամ հանել :

Ենսաւլ լիցի քեզ, ուլ Ո՞աչ . օն անդր յինէն ի բացէ .
Երթ ածել մըխիթար որոց յամօթ կեղեքի սիրտ ,
Յահ եւ ի մութ անյուսութեան :
Դեռ եւս Պալէս ընծայէ կանազազարդ ինձ օթեւանս ,
Սէր՝ ըզվայելս համբուրից , Ո՞ուսայք՝ ըզքաղցըր դայլայլիկս .
Ոչ կամիմ դեռ եւս մեռանել :

ԱՆԴՐԻԱՍ ՇԷՆԻԷ

Բանաստեղծը այս քերթութեանս մէջ գուանեի օրիորդին խօսել կու տայ , որ իրեն բանտակից էր , և որ յետոյ բանակն ազատելով անուն հանեց իր մտաց կատարելութեամբը . աղուոր վիպասանութիւն մը յօրինած է , որ միայն քսանը հինդ օրինակ տպուեցաւ :

ԱԶԳԱՑԻՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

Արշակունիք

Դ

ԱՐՏԱՇԵՍ Ա

Կամաստուն էր այն փորձ մարդն որ ըստ թէ աշխարհս մեծ թատրոնի մը կը նմանի . — ինչ կը ներկայացընէ արդեօք թատրոնը . — թատրոնի վրայ մերթ կը տեսնենք մարդ մը որ միրկալից կրքերու բուռն յորձանաց մէջ ինչ կած կ'որոտայ կը շանթէ և ահեղ կործանման մէջ ընկղմել կը սպառնայ ազգեր ու ժողովուրդներ . մերթ կը տեսնենք որ հայրենասէր քաղաքացի մը ճակտով և սրտով և լեզուով և բազկաւ իր հայրենեացն հիմունքը յամրութեան պահելէն ետքը , այն արդարութեան անթառամ պսակն որ իր առատ քրտունքը պիտօր սրբէր՝ կը թառամի կը չորնայ պսակողներուն ձեռքն ու փուշ կը դառնայ . մերթ ալ գիւցազուն մը բաղդին ձեռքը իսաղալիկ եղած՝ թունոյ փետուրի մը պէս հովուն կամքին համեմատ ասդիէն անդին կը թափառի , կը հառաչէ կ'ողբայ եղկելին աղի արտասուքներով իր անցեալ երջանկութիւնն ու բարօրութիւնը , և անցունչ արարածնէր միայն արձագանդ կու տան իրեն ձայներուն : Ո՞ինչդեռ այս տիսուր տեսարաններուն վրայ սըր-

տերնիս ճմլած անհանգիստ վախ մը կամ խորին կարեկցութիւն մը կը պատէ զմեզ , թեթև կտաւ մը կը սահի կ'իջնայ աչքերնուս առջև , ալ ոչ մօտալուտ աւերած , ոչ ապերախտ հայրենիք և ոչ բաղդի հարուածներ կը դողացընեն զմեզ , ամենայն ինչ շոգիի պէս կը ցնդի կ'անհետանայ , ու երազի մէջ տեսնուած նկարներ կը համարուին այն տեսարանները : Ո՞անկ է աշխարհս ալ . ժամանակին սրընթաց հեղեղը՝ զմարդիկ ու անոնց գիտաւորութիւններն ալ միատեղ իր ալեացը մէջ առած կը վաղէ կ'երթայ ու մոռացութեան ծովուն մէջ կը թաղէ զանոնք :

Դւ սակայն եղած են մարդիկներ ալ , որոնց անունը անգութ ժամանակին խարտոցը չկրնար մաշեցընել , և որ քան զմարմարիանի հատորներն աւելի կարծր են ու տեսողական . քաջութեան ու իմաստութեան գործքերը յանմահութիւն ճակատագրեալ են այս աշխարհիս մէջ՝ ուր ամենայն ինչ կ'եղծանի . և եթէ հայրենիք վերականգնող դիւցազուններուն ոմանց արդիւնքները՝ այսօրուան օրս պատմութեան էջերուն մէջ միայն իբրև 'ի հաւատարիմ հայելիս կը ցոլանան մեր աչացն հանդէպ , իրենց յիշատակը վառ է ամէն սրտի մէջ , իրենց անունը օրհնութեամբ և գովութեամբ բերան կ'առնուի ամենէն , և որչափ որ կեանք ունենայ իրենց ազգը՝ միշտ առօյգ կը մնայ համբաւնին :

Արտաշէս Ա մեր արշակունեան պարձանքին անունը յիշատակած ատենս ,